


գացի: Սադերու, բադերու, և փայլուն փետրաւոր մրտիմներու, այլանդակականուց հաւալըսանց բազմութիւն մը լողալովլ խոր ջրին մէջ հանդարտաբար կ'որսային. մինչդեռ ձեան պէս սպիտակ տարգալակտուցք (spatule), չորս կամ հինգ ոտք բարձրութեամբ կռունկը, ջրլորք, գուռովիք, հողամաղք, ուրիշ լերկարունգք՝ որ ինծինոր տեսակը կ'երեային՝ կը խաղային, կը թռչտէին, կամ լճափանց ջրաթաթաւ աւազներուն մէջ կը քայլէին :

Եռանդուն կամ անգութ որսորդ մը չըլլարկվս, (գուցէ այս երկու ըսածս ալ հոմանիշ ըլլան) չէի կրնար մահ կամ սոսկումն պատճառել այս հաւուց երամներուն, որ կարծես թէ միատեղ ժողոված՝ գալուստս կ'ողջունէին : Մինչդեռ իրենց խումբերէն կ'անցնէի, խեղճ կենդանիները կարգերնին բանալով տեղէ տեղ աջ ձախ շարժելով գոհ կ'ըլլային, առանց ամեննեին իմ դիտաւորութեանս վրայ կասկած մը ունենալու : Այս ամեն բաներս այնպէս նոր երեցաւ ինծի որ ալ չուզեցի իրենց վստահութիւնը կորսընցունել, ուստի ջրին ափունքը նստայ ու առջևս եղած տեսարանը դիտել սկսայ . և շատ ատեն անցաւ՝ ինչուան որ մնքիս մէջ որոշեցի որ առաջին տխուր պատիւն ես ունենամ՝ Զատ լճին անվրդով արձագանքները եւրոպական զինուց որոտ մամբ խռովելու :

Հճափանց անտառախիտ կողմերն ալ բնակուած էին ոչինչ ընդհատ իր ջրերէն . կինձեր, ամեն հասակի ու դոյնդոյն մազերով վիթեր խումբ խումբ կը թափառէին : Առաջին անդամն էր որ տեսայ կենդանի մը՝ զորվարք վայրի կարմիր կով կ'անուանէին, բայց ես գոմէշի ու յամոյրի նմանցուցի, թերես ալ բորողոնի (Bubale) մեծ տեսակ մ'ըլլայ: Ամենաշեղ փետուրներով թռչուններ ամեն ճիւղերու վրայ կը դարէին, անթիւ կապիկներ խմբովին մեզի նայելով այլանդակ ձեերով դէմբերնին կը ծրումընկէին: Այսպիսի պարարտ որսեր անկարելի էր որ նոյն տեղերը զիշատիչ կենդանիներ չհրաւիրէին :

Եւ յիրաւի շնագայլ և բորենի շատ կը յաճախեն հոն . մեր առաջնորդքն կը հաստատէին թէ առիւծ մը անտառէն դուրս վռնտած են, ու մենք ալ 18 ոտք երկայնութեամբ պիւթոն (օձ) մը ըսպաննեցինք: 10-12 ոտք բարձրութեամբ խիտ խոտեր ճախճախուտ տեղերը կը ծածկեն, և թաւուտները կը զատեն լճին սովորական ափունքներէն, ուր գեղեցիկ մարգագետին մը կը ձեանաց թանձրամորթ կենդաննեաց սեփհականեալ . որ քանի գէպ ՚ի հարաւային կողմը հեռանանք՝ այնչափ բազմաթիւ կ'երեան՝ որ շատ չափաւոր միջոցի մը մէջ մէկ անգամով 150 փղէն աւելի համբեցի :



ՀԻՆԳ ՇԱԲԱԹ ՕԴԱՊԱՐԿԻ ՄԷջ

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԻՒՆ ԵՐԻՑ ԱՆԳԴԻԱՑԻՈՑ

ՑԱՓՐԻԿ

(Տես Երես 280)

Ճիններա՝ « աշխարհագրական ընկերութեան յիշատակագրութեանց » փետրուարի մէջ՝ ոգելից պատասխան մը հրատարակուեցաւ . որուն մէջ հանճարեղ կերպով ծաղր կ'ըլլուէր լուտրայու արքունի ընկերութիւնը, ձանապարհորդաց ժողովարանը, և հսկայահարաց մեռինէսը :

Սակայն Պարոն Բէղբաման իր կոթահրատարակուած, « Զրոյցք » զրուածքին մէջ, բռնազատեց Ճիններայի օրադիրը կատարեալ լուութիւն մը պահելու : Պ. Բէղբաման անձնապէս կը ճանչնար զտոքքոր ֆէրկըսըն ու ինքզինքը երաշխաւոր կ'ընէր իր յանդուգն բարեկամին աներկիւղութեանը :

Միս կողմանէ նաև տարակուսելու կարելիութիւնը վերցուեցաւ . Լոնտրա՝ ճամբորդութեան պատրաստութիւնները կ'ըլլուէին . լիոնի գործատանց յանձնեղեր էր օղապարիկ գնտին շինութեանը համար գործածուելի կերպասին պատ-

րաստութիւնը. և բրիտանական տէ-
րութիւնն իսկ տոքդորին օժանդակ՝
« Անվեհեր » ըսուած նաւը կու տար
փոխադրութեանց համար. որուն նա-
ւապետ կը կոչուէր Բէննէթ :

Մէկէն հազարումէկ խրախուսանաց
ձայներ լսուեցան, հազարաւոր խնդակ-
ցութիւններ յաջորդեցին : Զեռնարկու-
թեանս մանրավէպքը՝ բարիզու « Աշ-
« խարհագրական ընկերութեան » յի-
շատակագրութեանց մէջ մանրամանա-
բար հրատարակուեցան . Պարոն Վ.-Ա.
Մալդը Պրէօնիճանապարհորդութեանց,
աշխարհագրութեանց, պատմութեան
և հնախօսութեան Նոր Տարեգրու-
թեանց մէջ, խիստ նշանաւոր յօդուած
մը տպուեցաւ. տոքդոր Վ. Քոննէրի
ընդհանուր աշխարհագրութեան օրա-
գրին մէջ հրատարակեալ մանրապա-
տում գրուած մը, յաղթանակաւ ա-
պացուցուց այս ճամբորդութեան կա-
րելիութիւնը, յաջողելուն հաւանակա-
նութիւնը, արդեկներուն տեսակը և
օդային տեղափոխութեան անհուն ա-
ռաւելութիւնները . սակայն չուելու
տեղոյն նկատմամբ անհաւան գտնուե-
ցաւ, և իրրե աւելի յարմար Մասուահը
կը ցուցընէր, որ Ապիսինիոյ պղտինա-
ւահանգիստ մըն է, ուսկից մեկնած էր
1768ին Յակոբ Պրիւս՝ Նեղոսի ակունքը
փնտուելու դիտմամբ: Բաց ասկէ յայտնի
կերպով կը գովէր տոքդոր Ֆէրկըսընի
եռանդուն ոգին, և անոր եռապինդ զրա-
հաւորեալ սիրտը՝ որ այնպիսի ճանա-
պարհորդութիւն մը կրնար մտածել ու
կատարելուն ձեռնարկութիւնը փոր-
ձել: « Հիւսիսային Ամերիկեան Հան-
« դէսը » աննախանձ սրտով՝ դիտող
շեղաւ այս փառաց՝ որ միայն Անգլիոյ
պահուած էր. տոքդորին առաջադրու-
թիւնը ծաղրածութեան դարձուց, ու
սիրտ տոււաւ անոր մինչև Ամերիկա շա-
րունակելու՝ մինչդեռ անանկ աղէկ ճամ-
բուն մէջ էր:

Համառօտիւ ըսելու համար, առանց
աշխարհքիս բոլոր օրագիրները թուե-
լու, շեղաւ ուսումնական հաւաքածոյ
թերթ մը, սկսեալ « Աւետարանական

« Առաքելութեանց Օրագրէն » մինչև
« Ալճէրեան և Գաղթականական հան-
« դէսը », « Հաւատոյ Տարածման Տա-
« բեգրութիւններէն » մինչև « Եկեղե-
« ցական քարոզիչ լրագիրը » որ այ-
դործը ամենայն մասերովը չպատմէ:

Լոնտրա և բոլոր Անգլիան մեծ գրա-
ւաղրութիւնք եղան, նախ՝ տոքդոր Ֆէր-
կըսընի էութեանը իրական կամ մտա-
ցածին ըլլալուն վրայ. Երկրորդ՝ բուն
իսկ այն ճամբորդութեանը վրայ, որ ըստ
ոմանց գործադրուէր պիտոր, ըստ այ-
լոց ոչ. Երկրորդ՝ յաջող թէ անյաջող
ելք ունենալուն վրայ. չորրորդ՝ տոքդոր
Ֆէրկըսընի դառնալուն հաւանականու-
թեանց կամ անհաւանականութեանց
վրայ: Մեծ գումարներու գրաւադրու-
թիւններ եղաւ, ինչպէս թէ բանը իպ-
սոմի ճիրնթացից նկատմամբ ըլլար:

Անոր համար ալ առհասարակ դիւ-
րահաւատից, անհաւատից, տգիտաց
և գիտնոց աչքը՝ տոքդորին վրան էր.
օրուան առիւծն եղաւ՝ առանց բաշ մը
հնարելու մտածութիւնն՝ մոքէն անց-
նելու: Յօժարութեամբ իր ընելու ար-
շաւանքին նկատմամբ ամեն տեսակ տե-
ղեկութիւնները տուաւ: Դիւրին էր ի-
րեն հետ տեսութիւն ընել, և իր բնա-
ւորութեան կերպը՝ ամենաբնական էր:
Շատ մը յանդուզն բաղդախնդիրը իրեն
դիմեցին, ոյք յօժար էին անոր ձեռն-
արկածին՝ փառաց ու վտանգներուն
մասնակից ըլլալ. սակայն մերժեց ա-
նոնց խնդիրքը՝ առանց մերժման պատ-
ճառը տալու:

Շատ մը մեքենական դիւտերու գը-
տիչք՝ մտածելով որ իրենց դիւտերը
կրնային օդապարկին ուղղութիւն մը
տալու յարմարցուիլ, եկան իրենց դրու-
թիւնը առաջարկեցին: Բայց ինքը և ոչ
մէկը ուղեց ընդունիլ: Ով որ իրեն կը
հարցնէր՝ թէ այս բանիս նկատմամբ
մասնաւոր նոր գիւտ մը գտած էր, եր-
բեք պատասխան մը չէր տար, այլ գոր-
ծունէաբար իր ճամբորդութեան պատ-
րաստութիւններու հետ կ'ըլլար:

ԳԼՈՒԽ Գ.

Տոքդորին բարեկամը . — Ինչեն սկիզբ եղաւ իրենց բարեկամուրեանը . — Տիք Քէննիրտի ՚ի լոնտրա . — Անակնունեի առաջարկուրիւն մը , այլ ոչ ապահովեցոցիլ . — Քիչ խրախոսիչ առած մը . — Ափրիկեան վկայարանուրեան մէկ բանի անուններ . — Օդապարկի մը առաւելուրիւնները . — Տոքդոր ֆերկը գաղտնիքը :

Տոքդոր Ֆէրկըն բարեկամ մը ունէր : Ոչ թէ ուրիշ միշտ այլ ես մը . Երկու կատարելապէս հաւասար էակաց մէջ բարեկամութիւն չկրնար ըլլալ :

Բայց թէ որ մէկմէկէ տարբեր յատկութիւններ , յարմարութիւններ ու ընաւորութիւն ունէին , Տիք Քէննրտի և Սամուէլ Ֆէրկըն մէկ սրտով մը միայն կ'ապրէին , և աս իրենց նեղութիւն մը չէր ըլլար :

Այս Տիք Քէննրտի կատարեալ սկովտիացի մըն էր՝ բառին բոլոր նշանակութեամբը , համարձակ , յանդուգն , յամառ : Կտիմսկուրկի մօտ՝ Լէյթ քաղաքը կը բնակէր , « Ծյուտած հին քաղքին » արժանավայել արուարձան : Երբեմն ձկնորսութեան կը զբաղէր , սակայն ալ աւելի անձնամատն որսորդ մըն էր . և այս չէր այնքան զարմանալի Քալետոնիոյ ծննդոյ մը համար , որ միշտ Հայհէնտ լեռներու վրայ վազելու սովորած էր :

Համբաւաւոր էր իբր ճարտար քարապինաձիգ . ոչ միայն զանակի մը թիթեղին վրայ գնտակներ կը կիսէր , այլ և անանկ երկու հաւասար կէս կը բաժնէր , որ յետոյ կշռելով՝ կարելի չէր նշանելի տարբերութիւն մը գտնալ :

Քէննրտիին կերպարանքը շատ կը յիշեցնէր Հալպէրթ կէնտիննինկինը , անանկ ինչպէս Ուողը Աքոթ « Մենաստանին » մէջ նկարագրած է . հասակը՝ վեց անգղիական ոտքէն աւելի էր . չնորհալի և աշխայժ Հէրքիւլէսի պէս ուժով կ'երենար . երեսը արևէն աղէկ սեցած , աչքերը վառվուն ու սև , բնական և հաստատուն համարձակութիւն մը , միով բանիւ բոլոր իր անձին վրայ

անանկ աղէկ ու հաստատուն բան մը կը կարդացուէր , որ ամենուն սիրտը երեն կը գրաւէր :

Այս երկու բարեկամք Հնդկաստան ծանօթացան մէկմէկու , երբ երկուքն ալ մի և նոյն զօրաց գնդին մէջ կը գտնուէին . մինչդեռ Տիք վագրին և փղին որսորդութեան կը զբաղէր , Սամուէլ բոյս ու միջատ կ'որսար . ամեն մէկը իր տեսակին մէջ փորձ կրնար զուրցուիլ , ու տոքդորին խուզարկութեանց տակ ինկան շատ մը հազուագիւտ տունկեր , որոնց մէկին արժէքը մէկ զոյգ ժանիքէն վար չէր մնար :

Այս երկու երիտասարդները երբեք մէկզմէկու կեանքը խալսելու առիթչունեցան , և ոչ ալ ինչեւցէ ծառայութիւն մը իրարու ընելու : Ասոր համար իրենց բարեկամութիւնն ալ անայլալի եղաւ : Ճակատագիրը երբեմն մէկ մէկէ հեռացուց , սակայն համակրութիւնը միշտ միացուց զիրենք :

Անգղիա դառնալնէն ետքը , տոքդորին երկայն արշաւանաց պատճառաւ շատ անգամբաժնուեցան մէկմէկէ . սակայն դառնալուն պէս , անվրէպ կ'երթար՝ իր բարեկամ սկովտիացիին , ոչ թէ հիւրընկալուելու անկէ , այլ քանի մը շարաթ ինքզինքը անոր նուիրելու շնորհքն ընելու :

Տիք անշածները կը զուրցէր , Սամուէլ ապագան կը պատրաստէր , մէկը դէպ յառաջ կը նայէր , միւսը դէպ ետեր : Ասկէ՝ Ֆէրկընի ոգիքը միշտ խուզիւալ , կատարեալ խաղաղ ընդհակառակին Քէննրտիինը :

Տոքդորն՝ իր Թիպէդ ճամբորդութենէն ետքը , երկու տարի ամբողջ առանց նոր արշաւաններու վրայ խօսելու անցուց : Տիք գուշակեց որ անոր թափառական ոգին , անոր բաղդախնդիր ախորժը՝ հանդարտած էր : Ասոր համար շատ գոհ էր . վասն զի կը մտածէր որ այդ բանը օր մը գէշ կերպով պիտոր լմնար . որչափ ալ սովորած ըլլայ մէկը մարդ տեսնելու , անվտանգ կարելի չէ ճանապարհորդել մարդակերաց ու գաղնաց մէջ . անոր համար Քէննրտի

Խորհուրդ կու տար Սամուէլի աև հանգ չելու, որովհետև արդէն գիտութեան յառաջաղիմութեանը համար շատ բան ըրած էր, և աև շատ մարդկային երախտագիտութեանը համար :

Այս խօսքերուն տոքդորը պատասխան չէր տար . խորհող կը մնար, յետոյ գաղտուկ հաշիմեր կ'ընէր, ամբողջ գիշերներ թիւեր գրելով կը զբաղէր, և նաև նոր անսովոր մեքենայներ փորձելու հետ կ'ըլլար, որոնք ոչ ոք կրնար ըմբոնել : Յայտնի կը տեսնուէր որ իր ըղեղին մէջ մեծ մտածութիւն մը կ'եփէր :

— Ի՞նչ արդեզք կրնայ ըլլալ իր մտաց խորհուրդը, հարցուց ինքնիրեն քէննըտի, երբ իր բարեկամը յունուար ամսուն մէջ հրաժարեցաւ իրմէն Լոնտրա երթալու համար :

Առաւոտ մը « Տէյլի թէլէկրաֆին » յօդուածը կարդալով գաղտնիքը հասկըցաւ :

— Վա՞շ, կանչեց : Խենդը, անմիտը . Ավրիկէն՝ օդապարիկով քալել անցնէլ : Այս միայն պակաս էր : Ահա ուրեմն ինչ էր իր երկամեայ մտածութիւնը :

Այսչափ զարմացական կէտերուն տեղը՝ նոյնչափ բոնցի հարուած երեսակայեցէք՝ ինչպէս պէտք է ուժով դիմուն զարկած, եթէ կ'ուզէք գաղափար մը ունենալ ինչ կերպով և ինչ ձեւերով արտաբերած ըլլայ բարեսիրտ Տէքը այս խօսքերը :

Երբ իր սենեկապան՝ պառաւն իշրէթ, իրեն զուրցեց թէ այն՝ խաբէութիւն մը կրնար ըլլալ :

— Է՛հ, մէկ զի գնա, պատասխանեց, ևս իմ մարգս չեմ ճանչնար : Միթէ այդ ամենը իրմէն չէ մի : Օդուն մէջ ճանապարհորդել : Ահաւասիկ հիմա արծիւներու ալ նախանձորդ կ'ելլէ : Ո՛չ, անշուշտ . այդ պիտոր չըլլայ . գիտեմ ինչ պէս պէտք է արգիլեմ : Եւ եթէ իրեն

թողու ըլլային, օր մըն ալ դէպ 'ի լուսին ճամբորդելու կ'ելլէր :

Նոյն գիշերը քէննըտի, կէս մը խոռվեալ, կէս մը զայրացած, երկաթուղւոյն ընդհանրական կայանքը շոգէկառք կը մտնէր, ու յաջորդ օրը Լոնտրա կը հասնէր :

Երեք քառորդ ետքը, տոքդորին տանը դրան առջեր՝ կառքէ մը վար իջաւ, Սունօ սքուէր, կրիք սդրիլի . սանդղներէն վեր ելաւ, ու դրան հինդ բոնցի հարուած տալով իր գալուատը իմացուց :

Նոյն իսկ Ֆէրկըսընն էր որ եկաւ բացաւ :

— Տէք . կանչեց առանց շատ զարմացում մը ցուցընելու :

— Նոյն ինքն Տէք, պատասխանեց քէննըտի :

— Ի՞նչ, սիրեցեալդ Տէք, դուն Լոնտրան գաս ձմեռնային որսորդութեանց ժամանակ :

— Այս, ես 'ի Լոնտրա :

— Ի՞նչ ապա ընելու կու գաս :

— Զլուած խենդութեան մը դէմն առնելու կու գամ :

— Խենդութիւն մը, ըսաւ տոքդորը :

— Իրաւ է ինչ որ կը զուրցէ օրագիրս, ըսաւ քէննըտի « Տէյլի թէլէկրաֆին » թիւը անոր ձեռքը տալով :

— Ահ, աս է ըսածդ : Այս օրագիրները շատ անխոհեմ են : Բայց նստէքիչ մը, սիրեցեալդ Տէք :

— Զեմ ուզեր նստիլ : Հաստատուն կերպով ուրեմն միտքդ դրած ես այս ճամբորդութեանս ձեռք զարնելու :

— Անտարակոյս, պատրաստութիւններս աղէկ առաջ կ'երթան, և ...

— Ո՞ւր են քու այդ պատրաստութիւններդ որ կտոր կտոր ընեմ : Ո՞ւր են որ պատառ պատառ կտրտեմ :

Բարի Սկովափիացին կիրքը կը սկսէր յիրաւի շարժել :

Կը շարունակուի :